

մեր հայրենի երկրին վրայ, անձրևի նման թափեցէք զանոնք մեր մեծ Ոստաններու վրայ ու վանքերու մէջ ու դուք կ'ունենանք Թարգմանչաց սերունդի գործը, կարելի ու հասկնալի:

Թարգմանչաց սերունդը, աւելի սըրտագրաւ կ'երևի մեզի պատմութեան մը շուշին մէջէն, քանի որ անոր գործունէութեան զսպանակները կը ճարուին միջին տարրերէ: Եթէ իմացական շարժման մը գլուխ կեցող մեծերու գերը, հեռազգալն է, ապագան տեսնելն է, և զայն գիտաւորող ու ժերու ու միջոցներու հայթայթման տաղնապը, այդ տաղնապը լուծողը ի նպաստ իր ժողովուրդին՝ ապահովարար զանգուածն է գործեալ. անոր համար է որ միջինէն քաղուած միջին մարդերը մեծ փառքի մը համեստ գործաւորները ըլլան, մեզի այնքան սիրելի. նոր է որ ճակատամարտը զինուորը կը շահի. յաղթութիւնը, ի՛նչ փոյթ, որ արձանագրուի զօրավարի անուան:

Վարպետներուն երազը՝ այդ տղոց համար, արի, աննահանջ մատուցներուն մէջ «տածուեցաւ» կարելի երկիւղածութեամբ և անսահման նուիրումով: 20-30 տարի — սերունդի մը կեանք — Թարգմանչաց սերունդի տղաքը անդադար խօսեցան, գործեցին, սորվեցուցին, արթնցուցին, թելազրեցին, ու ստեղծագործեցին, ազգային զիտակցութեամբ, մեր անդրանիկ ոսկեղարը:

Կ'երեւակայեմ, այդ տղաքը, վեղարի մը զմբէթին ներքեւ, դեռ նոր բուսած աղուամազի դէմքերով, տժգոյն, բայց ուրախ, մեր դժուար հայրենիքի այն օրերուն, գրեթէ անմատոյց բարձունքներու վրայ և խորշերու մէջ, որսի, հաճոյքի խենդ ու սիրահար մեր նախարարները, երբ կը ջանան խնայիսն աւակերտել:

Կ'երեւակայեմ զանոնք, ափափոյ, թերևս դժուար ճիգերու զինով, հազիւ կանգուն գիւղական եկեղեցիներու բեմէն երբ այնքան ըզձալի, երազուած արդարութեան անձրևը կը տեղան իրենց տառապած ու թշուառ հօտին հողիներուն խորը:

Կ'երեւակայեմ զիրենք՝ Թարգմանչաց սերունդի խանդավառ տղաքը, իրենց խարխուղ գպրոցի մութին մէջ, երբ մեր հայրենի երկրէն ճարուած, կոշտ, բիրտ, բայց բարի

պատանիներուն հողին կը յղկեն, անոնց մատուցներուն — մինչև այդ ժամանակ աղեղ, մաճ ու նեղ գործածելու ընդունակ — մէջը գետեղելով գիւրարեկ փետուրը որ աւանդութեան լծակին պէս կարող էր սակայն լման երկրագունտ մը տեղէն շարժելու:

Անսպաս է սա սրտագրաւ պատկերներու շարքը մտքիս մէջ. բաւ է միայն այսօրուան առիթով այդ անանուն հերոսներու սրբազան բանակը ողկողնել: Քաղաքակիրթ ժողովուրդներ, մեծ պատերազմին մեռնող միլիոններու յիշատակը խորհրդանշող անձանց զինուորի գերեզման մը ունին իրենց յաղթանակներու կամարին ներքեւ ուր մշտավառ կրակ մը կը վառի: Որքան պիտի ուզէի որ սա էջերը կարդացողներու հողիին մէջ կրկնուէր այդ պատկերը անձանց մէջ հերոսներուն, երբ փորձուէին անոնց արդիւնքը եղող սա գեղեցիկ գիրերով էջ մը բան լեցնել, հո՞գ է թէ ըլլան էն սովորական հարցերէն:

Թո՛ղ օրհնուի յիշատակը անմահ ու անմոռաց մեր բոլորին հողիներէն ներս ամէն անոնց սրտք մեր մտքին մէկ կայծը, մեր սրտին մէկ սարսուռը, մեր հողիին մէկ թօրչքը ձեռի կապեցին:

Թարգմանիչները գործաւորներն են այս հրաշքին:

Ա.Բ.Թ.ՈՒՆ, Վ.ԱՐԴԱՊԷՏ

Որք զարգացեցին սիօրիմաբար զիմաստ անեղին, Հաստեղով յերկրի ըզգիր կեցողանի, Հովուել ըզիօս նոր խրայելի. Երգով քաղցրութեան հրնչմամբ զԱստուած օրհնեսցում:

Որ երկուամբ սուրբ լուսաւորոց սանրս Թորոմայ Հաստեցեք զեկեղեցիս Հայաստանեայց, Ձոյս իմաստից ի մեզ ծագելով. Մաղբանօք սոցա Քրիստոս խրնայեալ ի մեզ:

Որ զգիտութիւն քա զեկեղեցիս և զնոգետն զիմաստութիւն Առաստապէս ծաղկեցեցիս Հայաստանեայց ի ձեռքն Սրբոց Թարգմանչացն. Աղաչանօք սոցա ողորմեա մեզ Ասրւած:

«ՇԱՐԱԿԱՆ»